

Արեգ - Եղբայրական Հ.

Դրամի Տպության Եղբայրական
Հայոց Առաջնորդություն (1773-1800)

Ltn

2032

1999

ՅՈՎԱՆԻՔ ՀՈՐԻԶՈՆ

ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ ԱՐՂՈՒԹԵԱՆՑ

ՀԵԴԻՎԱՆԵՐԱԿԱՆ ԱԽԵՋՆՈՐԴ ՌՈՒՍ-ԱՐՄԵՆԻ ՀԱՅՈՑ

(1773—1800),

ԻՇԽԱՆ ԿԱՅՍԵՐՈՒԹԵԱՆ ՌՈՒՍԱՑ

Ե Կ Կ Ա Թ Ո Պ Ի Կ Ո Ս Ա Մ Ե Ն Ա Ց Ն ՀԱՅՈՑ

Գաղտն Յովհաննես Տէր-Շէրահամելան.


ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ.



ՌՈՍՏՈՎ. (Դահի վերաց)

ՏՊԱԳՐԱՆ ՅՈՎԱՆԻՔՆՈՒԹ Տէր-ԱՐՄԱՆԱԿՄԵԱՆ

1881.




May



ՅՈՎԱԿԻ ԶՈՐՈՐԴԻ

ԵՐԿՈՅՆՅՈՒԶՈՒԿ ԱՐԴՈՒԹԵԱՆՑ,

Թիգանական Անուշեանդ և կարու-
թուն Թիգանակ Հայոց...



42032-ԱՅ

ՀՅ 2036

ՅՈՎԱԿԻ ԶՈՐՈՐԴԻ

ԵՐԿՈՅՆՅՈՒԿ ԱՐԴՈՒԹԵԱՆՑ


ԵՐԿՈՅՆՅՈՒԿ ԱՐԴՈՒԹԵԱՆՑ ԽԱՅԱՑ

(1773-1800),

Խօնան ԿԱՅՍԵՐՈՒԹԵԱՆ ՌՈՒՍԱՑ

ԵՒ

ԿԱՅՍԵՐՅԱՆ ԵՄԵՆԵՑՆ ՀԱՅՈՑ.



Աշխարհիս վերայ այնպիսի մարդիկ
եղած են, որ երբեմն երբեմն երկնքի
երեսն երեցող կարգէ գուրս լուսա-
ւոր աստղի մի պէս յանկարծակի
երեւելով՝ թէպէտ անցել զնացել են, բայց
իւրեանց յիշատակը մշտնջենապէս տպա-
ւորած թողոցել են ոչ միայն ժամա-
նակացաց՝ այլ և իւրեանց ապագայից

սրտերուն մէջ։ Այն սակաւաթիւ մարդկանց մէկն էր ահա Արզութեանց Յովսէփի արքեպիսկոպոսը¹, որ իբրև մէկ ամբողջ ազգի Առաջնորդ՝ իւր անձնանուեր ազգասիրութեամբը, բարակ քաղաքականութեամբն ու հաւատարիմ ծառայութեամբքը Ուուսաց Տէրութենէն մեծամեծ արտօնութիւններ առնելով՝ Ուուսաստանի Հայոց ներկայ վիճակը բարոքեց և նոցա ապագային համար պէտք եղած եկեղեցական և քաղաքական բարեկարգութիւններն արաւ, որով նոյն երկրի Հայկազանց տարեգրութեան մէջ յաւիտեանս ժամանակաց անմահացուց իւր սիրելի ու պատկառելի անունը։

Այս մեծանուն արքեպիսկոպոսը Հայաստանի Գուգարաց աշխարհի՝ Տաշրաց գաւառի՝ Սանահին գիւղաքաղաքէն էր, որ ծնաւ Թիֆլիզու մէջ 1743 թուականին։

¹ Յովսէփու կենդանագրին նախագիծը (որ միշտ դայժմ քիչնեկ չուներական լառավարութեան մէջ կապահով) նկարուած է 1799 թուականին յուլիս ամսուն մէջ։ և կներկայացընէ նորա մեծաշանդէս մուտքըն ի քիչնեւ, որ աջ ձեռքը վերուցած օրհնութիւն կուտայ զնքը դիմաւորող ժողովրդոց։

Արդութեանց տոհմին նախահայր կհամարեն ոմանք Պարսից Արտաշիր Երկայնաբազուկ թագաւորը, որոյ որդիքը (Ըղեքսանդր Մակեդոնացւոյ, Պարսից հին թագաւորութիւնը կործանած միջոցին) Հայաստան փախանկասեն, և ի նոցանէ յառաջացան Արզութեանք. ոմանք՝ մեր Բագրատունի թագաւորաց ցեղէն յառաջ եկած էն, կասեն. Զաքարիա սպասալարէն սկսելով՝ որ 1184-ին Վրաց և Հայոց սպարապետ էր, և ոմանք՝ Արշակ անունով Հայ իշխանն եղած է, կասեն, նոցացեղապետը, որ 1287-ին իւր բազմատեսակ ծառայութիւններով մեծ պատիւ ունեցաւ Մողոլաց Արգուն խանի առաջև։ Իսկ ինը Յովսէփ սրբազնը՝ իւր ազգաբանութեան վերայ հետագայ յիշատակարանս թողուցած է Նոր Նախիջեանի Հոգեւոր դատարանի կանոնադրութեանց յառաջաբանին մէջ. „Յիշեցէք ի Քրիստոս . . . զմարմնաւոր ծնողսն իմ զՇիօշ բէգն՝ զսպանեալն յանօրէն Լէգեաց ի տարապարտուց, և զպարկեշտագնաց մայրն իմ Քէթե-

ւանն, և զհանգուցեալ եղբարսն իմ
զվաղաթառամ և զխորհրդակորոյս Առվ-
սէս բէգն և զՓարսադանն, և զկենդանի
եղբայրն իմ պարոն Բէժան բէգն, և
զքորմն իմ Ոտոսուդանն և զՄարիամն
և զամենայն զարմն և զաւակս սոցին.
որք ի յեօթներորդ գաւառէն Հայոց
ի Նահանգէն Տաշրայ և Լոռու, զոր
այժմ Անք ունին. և յիշխանանիստ
գիւղաքաղաքէն Անահնու, և յազգէ
մեծի սպարապետին Հայոց և Աքաց՝
Զաքարիա իշխանին՝ որդւոյ Սարգսի
իշխանի, զորմէ պատմէ պատմիչն Կի-
րակոս: Արք և ի հնումն կոչէաք Եր-
կայնաբազուկ, իսկ այժմ կոչիմք Ար-
զութեանց: Եյս է ահա ամենէն Ճիշդը,
որ կարելի է նաև շարունակութիւն
համարել վերոյգրեալ ազգաբանութիւն-
ներուն:

Յովսէփու մանկութեան վերայ մաս-
նաւոր յիշատակարան չգտնելով՝ այս-
քանս միայն ասեմք յաւանդութեանց,
որ հայ և վրացի լեզուաց սկզբնական
ուսումը սովորելէն յետոյ մեծ սէր ու-
նեցաւ կուսակրօնութեան. ուստի և իւր

քսան տարեկան հասակին՝ երևանեցի
բարեյիշատակ Ախմէոն կաթողիկոսին որ-
դեգիր մտնելով՝ Ա. Լջմիածին գնաց,
ուր Ժամանակին պէտք եղած ուսումը
սովորելով՝ իւր խելացի գործունէու-
թեամբը, սրբակրօն վարքովն ու քաղցր
բնաւորութեամբը այնչափ սիրելի եղաւ
միաբանից ու կաթողիկոսին, որ Նախ՝
1765-ին նոյեմբերի 19-ին սարկաւագու-
թենէ վարդապետ ձեռնադրեցաւ, և ապա
1771-ին դեկտեմբերի 25-ին եպիսկոպոս
օծուեցաւ իւր Հայրագիր Ախմէոն կա-
թողիկոսին, յորմէ երկու տարիէն վերջն
ալ արքեպիսկոպոսութեան բարձր առ-
տիճանն ընդունելով՝ 1773 թուականին
Ուուսաստանի Շժտէրիան քաղաքը յուշ-
դարկուեցաւ, իբրև ընդհանրանին ա-
ռաջնորդ Ուուսիաբնակ Հայոց:

Եյնուհետև Յովսէփ արքեպիսկո-
պոսի առաջև ընդարձակ առաջարէզ
բացուելով՝ մէկ կողմէն իւր ազգու և
պատկառելի բարողներովն ու իրատ-
ներովը հայ ժողովրդոց սիրտը գրաւեց,
և միւս կողմէն իւր բարակ քաղաքա-
կանութեամբն ու հեռատես գործունէ-

ութեամբը տէրութեան մտադրութիւնն
իւր վերայ դարձուց, որոյ մասնաւոր
հրամանաւը նախ՝ Աժտէրիսանի Հայոց
համար նորանոր առանձնաշնորհութիւնն
ներ առաւ Ոտուսաց Կատարինէ Երկ-
րորդ կայսրուհին, և ապա Խորիմու
Հայոց Ազովու կողմերը փոխադրուե-
լու մասին՝ Պոտեմկին իշխանին գոր-
ծակից եղաւ, և 1779/80 թուականներուն
“Նոր Կախիջևան քաղաքին հիմք դրաւ
հանդիսապէս, որոյ տեղւոյն՝ փո-
խադրեալ ժողովրդոց ապագայ բարօ-
րութեանցն ու նոցա պարզեապրոյն
համար „զամս Երկուս ի գրունս մեծի
կայսրուհոյն դեգերեցաք“ կամէ նոյն
սրբազան արքեալիսկոպոսը:

Յաջորդ տարին, այսինքն 1781-ին
գրեց Նոր Կախիջևանի հոգեոր դա-

¹ Կախիջևանեցոց պարհագրը 1779-ին նոյեմբերի 14-ին տուա
կատարինէ Երկրորդ կայսրուհին, յորում րաց ի մեծամեծ առանձնա-
շնորհութեանց՝ 32 հազար դրամ-դրին, կամ 768 հազար քառակուսի
սուդէն երկիր ընծայեց նոցա և տասը տարի աղատ թողուց զիրենք կայ-
սերական հարկատութենէ: — Այս պարզեալիքը վերասիր հաստատե-
ցին նախ՝ Պողոս կայսրը 1799 թուականին յունուարի 4-ին, և ապա
Աշերամդը Առաջինը 1802-ին գեկու 21-ին: և մինչեւ ցայդու գրեթէ
իւր առաջուան զօրութիւնն ունի՝ ինչ որ Կատարինէի ժամանակն ունէր,
բաց ի քանի մի նոր փոխուութեանց:

տարանի կանոնադրութիւնները ¹, որք
վեց մասն ու 126 կանոն կամ յօդուած
բաժնուած են, բաց ի քաղաքական օրի-
նաց յաւելուածէն, և որովք ամբողջ
55 տարի կառավարուեցան բոլոր Ոտուսի-
աբնակ Հայոց Եկեղեցականները, մինչեւ
որ 1836-ին այժմու կարգադրութիւնը
հաստատուեցաւ:

Յետոյ՝ այսինքն Երեք տարիէն վերջը
հիմնեց քաղաքին միջի ընդարձակ հրա-
պարակին վերայ կառուցած Առ-Էլ-
-անունով հոյակապ մայր Եկեղեցին,
որուն ընտիր ձեռքով գրուած արծա-
թապատ Վւետարան մի տուաւ այսպիսի
ինքնագիր յիշատակարանաւ. „Ես սրբոյ
Վթուոյն Լջմիածնի Շայրագոյն Կուի-
րակ և Ոտուսաց Երկրի ամենայն Հայոց
ազգին Վուաջնորդ, Նոր Կախիջևանայ
հիմնադիր, և Երանելի սուրբ Ոիմէօն
Հայրապետին Երևանցւոյ ձեռնասուն

¹ Յովաէփ սրբազանի կանոնադրութիւնները նախ հանդերձ յաւե-
լուածովք տպուեցան Նոր Կախիջևանի Ա. Խաչ վանքի տպարանին մէջ
1795-ին, և ապա հատուած հատուած հրատարակեցան Մասեաց Ազաւ-
ուոյ 1804/55 թուականաց ամսաթերթերուն մէջ՝ իբրև „Աղբային գեղե-
ցիկ յիշատակարան մը, և Խորիմու ու Կախիջևանի ժողովրդոց բաւական
հին Եկեղեցական և քաղաքական կառավարութեանը ստորագրութիւն:

աշակերտ, Ամսահնեցի Երդութեանց
Շիօշ բէզի որդի՝ Յովսէփ ապարգիւն
արքեպիսկոպոսս, սուրբ Վւետարանս այս՝
արծաթապատ առնել ետու իմով սեպ-
հական արդեամբս, և նուիրեցի ի դուռն
սուրբ Լուսաւորիչ աւագ եկեղեցւոյն,
զոր ես Հիմնարկեցի ի 1783 թուի Փրկչի
և մեր Ո.Մ.Լ. ի սեպտեմբերի 9, ի տօնի
Նիկու սուրբ ժողովուն։ Վայելողքո
յիշեցէք զաշխատաւոր անձն իմ և
զծնողս . . . Գրեցաւ ի 1783 թ. Փրկչի
և ի հոկտեմբերի 27, ի նոր Կախիջևան։

Այսպէս ահա չորս հինգ տարուան
մէջ Յովսէփ սրբազանը իւր համազգի
ժողովրդոց ներկայ և ապագայ վիճակը¹
հոգալով՝ կարծեց թէ նոքա բոլորովին
մոռացան իւրեանց Խրիմը, բայց յառա-
ջիկայ ամարան՝ իրեն ականջն ալ հա-
սաւ ժողովրդոց տրտունջը, որ ինչպէս
ի հնումն Խորայէլացիք ջուրի կողմանէ
նեղութիւն քաշելով զղջացան իւրեանց
Եղիպտոսէն ելնելուն վերայ և մինչև
անգամ Վովսէսի դէմ դանգատեցան՝
, Բնդէ՞ր հաներ զմեզ յևգիպտոսէ՝ կո-
տորել զմեզ և զորդիս մեր և զիսաշինս

մեր ի ծարաւոյ՝ ասելով, նոյնպէս և
Խրիմէն ելող գաղթականները այն ա-
մարան սաստիկ ջերմութենէն ձանձրա-
նալով „Խնչ խելք էր մեր արածը,
ասին, որ Խրիմու ծովեղերեայ գեղեց-
կադիր քաղաքները, բարձրագագաթ-
լեռները, զովացուցիչ անտառները, Ա-
Խաչ վանքի պէս բարձրադիր ուխտա-
տեղին, — որոյ պարտիզին մէջ կը զբոս-
նուինք ու նորա լուսաղբւրներուն ա-
կանակիտ և քաղցրահամ ջուրերը խմե-
լով կզովանայինք, — թողինք եկանք
այս ամայի անապատիս մէջը բնակե-
ցանք“։ Այս բողոքը բնականապէս Յով-
սէփ սրբազանի դէմ լինելով թէև ի
սկզբան ապերախտութիւն համարեց ժո-
ղովրդոց ասածը, սակայն իւր անձնա-
կան կարծիքը հասարակաց դատողու-
թեանը հետ բաղդատելէն յետոյ՝ ժո-
ղովրդոց գանգատը կերպով մի իրաւացի
ճանաչեց, որով Կախիջևանի հիւսիսա-
կողմը՝ եօթը վերստ հեռաւորութեամբ
մէկ ապառաժ լեռան վերայ (յորմէ
քաղցրահամ ջրոյ աղբիւր կհոսէ դէպ
ի պարտէզը) Խրիմու սուրբ Խաչ վան-

քին ձեռվը համանուն վանքը հիմնեց 1784-ին¹, որուն բովը շինեց հետզհետէ ընդարձակ պարտէզը, եկեղեցական ուսումնարանն ու հարուստ տպարանը:

Պարտէզն օր ըստ օրէ գեղեցկացաւ, մանաւանդ թէոդոսիոյ Ուսումնարանի չիմնադիր Ըղա Յարութիւն Խալիբեանի քաղաքագլուխ եղած տարիները: Եկեղեցական ուսումնարանը նոյնպէս հետզհետէ բարեկարգուեցաւ իւր արթուն և անձնադիր չիմնադրի հոգաբարձութեամբն ու նորա բարեհամբաւ տեսչի և վարժապետի Մարուգեան թագէոս վարդապետի ջանիւքը, որոյ համար՝ Նախիջևանի մայր եկեղեցւոյ ժամանակակից Ստեփանոս աւագ քահանյն իւր մէկ ձեռագիր յիշատակարանին մէջ՝ նորա սրբակրօն լինելն ու զանազան գիտութեանց մէջ հմտութիւն ունենալը հետագայ խօսքերովը կաւանդէ.

¹ Եօթանասունինը տարիէն վերջը, այսինքն 1863 թուականին նորոգեցաւ ի հիմանց այս Ա. Խաչ վահքի եկեղեցին՝ յորդորանօք Գերապահիւ առաջնորդին՝ Նախիջևանի և Բեսսարաբիոյ Տեառն Գարրիելի ծայրագյու վարդապետի Այժմական՝ [յետոյ արքեպիսկոպոսի Թիֆիլու 18 Ապրիլ 1880], և հոգաբարձութեամբ ազգասէր իշխանացն Կոր Նախիջևանի Պա. Գէորգիոյ Խամբանեան և Աղքասանդրի Ալանալեան:

„ . . . Եւ ի ժամանակս վանահայրութեան Երիաւաղուացէ և պէտքէնաստ վարժապետին մերոյ Ծաղէոսվարդապետի Մարուգեան կոստանդնուպօլիսեցւոյ: ՈՒՂԻՄԻ² (1795): Խոկ տպարանը, ինչպէս կերեկ այնտեղի տպագրեալ գրքերէն՝ Ծաղէրխանի չայոց տպարանէն՝ աւելի հարուստ եղած է, և բաւական հմուտ արհեստաւորներ ունեցած է. վաճան զի այնտեղէն եղած քանի մի գրքերը, այսինքն՝ Ժամանակին, Սաղմոն, Յիսուս Շրէ, Քաջապահնեական Ալլորդապետունիւն, Ըզընամատուց, Ողբ և հարաւալնին Խաջիածնի, Դաստիա աղբյունիւն, Բժշկութանի, Բժշկութանիւն, Հաւկան և այլն, նոցա ժամանակին

¹ Աժտէրխանի Հայոց տպարանէն ևս բաւական գրքեր եւան, որոց մէջ աւելի մաքուր տպուածներն են Վարդանայ բարձրբերցւոյ Մելիքութեան Սաղմոնաց Գայութի գիրքը 1797-ին տպած. Վաղարշապատեցի Արքահամբ վարդապետի ուսուերենէ Հայերէն թարգմանած Քէրտինունիւնն աւ Գայութիւնն Եղին Ալլորդապետունի Խախտուուցուց գրքսկը, որ, — ինչպէս գրուած է, — Գայութոս սիկիլիացւոյ պատմագրութեանը թարգմանած է Գարբրիէլ սարկաւագ Վարժապետեան Պատկանեանը: 1827 թուականին:

² Կոր Նախիջևան և Գրիգորուսպուխ քաղաքաց մեծահանդէս հիմնարկութիւններւն պատմաւաւ շաբագրեց Խօճնց Մարդարն այս Գուսան ալլորդապետն գիրքը ու Ա. Խաչ վահքին տպարանին մէջը տպեց 1792-ին, զոր ձեռք բերելու նպաստակաւ շատ տեղերու Հայոց հետ թղթակցութիւններ արինք, որպէս զի նորա մէջի հանդիսախօսութեանց բովանդակութենէն փարիկ ճաշակ մի տամբ մեր Ընթերցողաց, բայց մեր ջանքն անօգուտ եղաւ: Ուստի գոհ լինեմք միայն Խօճնց Մարդարին խօսքերը

Նայելով՝ բաւական մաքուր տպագրուած՝
եւ եղած զարդերով ու ծաղկատառե-
րով գեղեցկացած են: Այս գրքերուն
մէջէն դիտմամբ դուրս ձգեցինք զարդա-
նեան թէլամատի որդուոյ Յուլին գիրքն ու քանի
մի մանր տետրակներ, ինչպէս Օքայոց-
նէր, Կախէլանի հագլոր դաստիանին կանոնադրու-
նեանը, Ժայռվորոյ մայքանակն Պաշնադրունեանը
եւ այլն, որոց տպագրութիւնը վերը
յիշուած գրքերուն հետ բաղդատելով՝
անուշադրութեամբ եղած է:

Նախիջեւանի եւ Ծժտէրիսանի տպա-
րանները ձեւացան բարեյիշատակ Խալ-
դարեանց Դրիգորի Պէտերբուրգ բացած
տպարանէն. վասն զի Խալդարեանցի
մահուանէն վերջը Պէտերբուրգի տպա-
րանը պարտուց տակ մնալով, Ըրդու-
թեանց Յովսէփի սրբազնը Ուուխա-

մէջ բերելով. „Արդ յանցեալ ամին (1792) տպմամբ ծնեալ եղեւ յան-
ախտ ծշմարտախօսութենէ իմէ մանուկ ինչ շքնաշատես և վայելւագեղ
անուանեալ Թոթուն Ուլութիթեան, յորում զէտ անազօտ հայելւոզ
տեսանի բովանդակ հանդէսն ընդ լիակատար պատմութեանն Գրիգորու-
պու քաղաքին Հայոց հիմարանչ հիմնարկեցման, ընդ որոյ և Նոր Նա-
խիջեանու գերահռչակ հիմնարկութեանն. որով զմեծամեծ գործոցն աս-
տուածանոց զհանդէսն՝ որ առ ազգն Հայկասերունդ՝ զարմանագործեաց
ի յայսմ ոսկեղէն դարու, ի ձեռն աստուածարեալ բարերար խնամածուին
իմց Տեառն Յովսէփայ Սրբազնն Արքեպիսկոպոսին” և այլն:

Բնակ ժողովրդոցը դիմեց եւ նոցա ձեռը-
տուութեամբ պարտքը վճարելով՝ տպա-
րանին պարագայքը Նոր Նախիջեւան
ու Ծժտէրիսանքաղաքները փոխադրեց:
Պէտերբուրգի տպարանի եւ նոցա փո-
խադրութեան ընդարձակ պատմութիւնը
1788-ին Պէտերբուրգ տպուած Բնդ-
հանրականի վերջաբանին մէջ գրուած
է, յորմէ Հետագայ խօսքերս կբաղեմք.

, . . . Յետ որոյ (շինութեան տպարանին) և զտպումն ինչ ինչ
առանձն բարից յառաջադրեալ . . . և զոմանս գրեանս ծախիւք իւր տպեալ
գործն բարի յառաջացուցանէր (պարոն Գրիգորն Խալդարեանց): Բայց
ի մէջ այսքան անասնելի գործութեան գործոյս յամենուս-
տերէ անօգնական մնացեալ աղնուական առնս այսմիկ, զինչն իւր՝ յոր
յառաջադայն ձեռն արկ ի վախճան հասուցեալ, ըստ ամենայնի գոյա-
զնուրի ի Ներքոյ ծանրագունի պարտուց հազկնադեալ մնայր: Ուստի տես-
եալ անձնագիր հայուին և սրբազն դիտին (Տեառն Յովսէփայ Նախ-
իջեանց) զմայն անօժանդակ բանաւոր գառին, նորակառոյց տպարանին
ի Յալսարիսան կամ ի Նոր Նախիջեան անդրագիտեցման զգիր գրեալ
սիրով հրաւիրէր . . . Քանզի որպէս յիշեցաւ ի վեր անդր, յետ վախ-
ճանի առն Աստուծոյ պարոն Գրիգորին՝ մնաց տպարանն ի Ներքոյ պար-
տուց հազար երկու հարիւր թւամանի (որ է 40 քակ կամ 12 չորդա
բուրլի): իսկ արի Հովիւս այս և ազգաւոր սրբազնն արքագիտանուն
յանձն էտա հատուցանել զպարտսն հանդուցելով՝ օժանդակութեամբ
բարեսէր ազգիս մերոյ հայկազնոյ . . . որպէս և տէր իսկ կամեցաւ և յա-
լողեաց . . . զի անձինք բազումք բախութեամբ սրտի և նպաստիրի պահ-
ուեան ձեռնամուխը կարեցեալ՝ օգնեցին ի փառ միոյն Աստուծոյ և ի
պարծանս լուսաւորչակորն Հայկազնեայ տոհմի “:

Ո՞ինչեու Յովսէփի սրբազնը այսպիսի
ազգաշահ գործոց յառաջ տանելուն

կաշխատէր, և ահա 1788-ին մայիսի 5-ին Տաճկաց և Ոռուսաց պատերազմը բացուեցաւ, որով աստուածային նախասահմանութիւնը նոր ճանապարհ բանալով Յովսէփ սրբազնի համար, տէրութեան կողմանէ Ոռուսաց բանակին դործակցութեանը հրաւիրեցաւ, ուր բոլոր պատերազմին ժամանակը եկեղեցական փառօք ու հայրական ինսամօք պաշտպան կեցաւ այնտեղի ազգայնոց, այսինքն Ռեսսարաբիոյ կողմերն եղած՝ Տաճկաց և Ոռուսաց հպատակ հայ ժողովրդոց, մինչև որ պատերազմը հանդարտելով՝ Ոռուսաց յաղթական զինուց ուժովը նուաճեալ քաղաքաց միջի համազգիքն ևս մէկտեղ ժողովեց ու 1792-ին յուլիսի 25-ին Գրիգորուպոլիս քաղաքին հիմք դրաւ վայելչապէս։ Յետ որոյ երեք ամիս ևս նոյն քաղաքին մէջ կենալով՝ առժամանակեայ կառավարութեան կանոններ դրաւ բնակիչներուն, և ինքը հոկտեմբերի վերջերը Նոր Կախիջեան վերադարձաւ, ուր Ս. Խաչ վանքի եկեղեցին, նոյն տարւոյ նոյեմբերի 27-ին, փառաւոր հանդիսով օծելէն վերջը Պե-

տերբուրգ գնաց, որպէս զի նախ՝ ժողովրդոց կողմանէ շնորհակալ լինի կայսրուհոյն՝ Գրիգորուպոլիս քաղաքին շինութեանը համար, և ապա նոյն քաղաքի, որպէս նաև Կախիջեանեցւոց համար պէտք եղած ինդիրներն անէ տէրութեան։ Ինչպէս որ Խօճէնց Արգարը կաւանդէ Ծէլամատէ յիշատակարանին մէջ. „Խոկ զինի... օծմամբ սրբացուցեալ զչքնաղ զերկնահանգէտ Ս. Խաչ վանքն Նոր Կախիջեանու, զկառուցեալն յինքենէ... չուեալ իսպաց գնացի մեծահամբաւ քաղաքն կայսերանիստի. Անտկպէտերբուրգ։ Խւ այս սակս երկուց. նախ՝ զգոհութենական շնորհակալութիւնս մատուցանելոյ յաղագս Գրիգորուպոլու քաղաքաշինութեանն, և... երկրորդ՝ զզանազան հարկաւոր ինդիրս առնուիրելոյ... Նորին Կայսերական Անձութեանն, սակս Գրիգորուպոլ նորակառոյց քաղաքին բնակչաց և սակս Նոր Կախիջեանեցւոցն։”

1793-ին յունուարի 2-ին հասաւ ի Պետերբուրգ, ուր ընդ առաջ ելին տեղւոյն եկեղեցական և աշխարհական բնակ-

չաց նշանաւորները, և փառաւոր ընդունելութիւն արին: «Այն ամսոյ 9-րդ օրը (Լազարեան Յովհաննէս աղային ու Նախիջևանի յաջորդ Կարապետ վարդապետին հետ) ներկայացաւ Կատարինէ Ի կայսրուհւոյն, յորմէ մեծ պատուվ ընդունուեցաւ „ի զարմացումն բնաւից տեսողաց“, և քիչ ժամանակէն՝ իրեւ վարձատրութիւն իւր մեծամեծ ծառայութեանցը՝ վեղարին ճակատը կրելու մետրապօլտական աղամանդեայ խաչն ու ծանրագնի վերարկուն (մանտիա) ընդունեցաւ, և պէտք եղած ինսդրագիրը տալէն յետոյ՝ մայիսի վերջերը Պէտերբուրգէն ելաւ ու յունիսի 6-ին «Նախիջևան հաբաւ, ուսկից երկու ամսէն վերջն ալ (օգոստոսի 9) Գրիգորուապուլիս գնաց, որոյ բնակիչքը Յովհան Մարբանի ձեռքով յուղարկած ինդրագրոյն պատճառաւ 1794-ին հոկտեմբերի 12-ին մեծամեծ արտօնութիւններ ընդունեցան ի Կայսրուհւոյն¹:

¹ Տե՛ս Собрание Актовъ Армянскаго Народа. Часть 1, стр. 190—193. Москва, 1833.

Յովհան Մարբանը լաւ ճանաչելով Հնութեանց յարգը՝ Ծժտէրիսանի, Խրիմու և Ռեսսարաբիոյ նահանգներուն մէջ ի վաղուց հետէ մասնաւոր մարդիկ սահմանած էր, որք այլևայլ ժամանակ շատ մի Հնութիւններ ժողովեցին և այս անդամ Գրիգորուապոլիս բերելով՝ սրբազնին տուին: «Խոցա մէջ թէպէտ հազուագիւտ Հնութիւններ շատ կային, սակայն Երդութեանց Յովհան Մարբանի, որպէս նաև ամենայն աղդամէր ձայի համար աւելի սիրելի ու նուիրական Հնութիւններն էին Ուուրէն առաջինի դաշոյնը (Կանալ) և Եբասայ որդի Եշոտ Երկրորդի թուրը, Երկումն ալ հայկական արծաթագիր յիշատակարաններով, որոց համար, կատէ Խօճէնց Մարգարը „Ի ձիգ ժամանակս, զոմանս անձինս զերևելիս և զիսորհրդականս կարգեալ էր ի գործ առ ձեռն բերելոյ, որ և յաջողեաց ամենաբարձրեալն Եստուած: Քանզի իրեւ զպարգև՝ յաւիտենական յիշատակաց արժանի, և իրեւ զգանձ անձեռնչաս յումեքէ՝ բերեալ մատուցին պսակազարդեալ տեառն իմոյ,

արժանապէս ժառանգի այնպիսեաց պարզեաց, զի հնուց անտի մնացեալ զդաշոյն մի, ընդ նմին և զթուր մի պատուականն “:

Դաշոյնին յիշատակարանը այս եղածէ.

Ո-ՌԻՒԲՆ ՈՐԴԻ ԳԱԳԿԱՅՑ.
ՍՈՎԱՐ ԵԶԵՐԵՑԻ ԱՌԵՆՈՒԼ ԶԿԼԱՑՆ ԿՈՄԻՏ.
ԿԱՐՈՂՈՒԹԵԱՄՔ ԱՍՏՈՒԾՈՑ ԱՌԻ,
Ի ՄԵՐՈՑՍ ԹՈՒԻՆ ՇԻԸ (1079):

Իսկ թուրին վերայի գրուածքը՝ այս.

ԶՈՀ ԼԵՐՈՒ-Ք ԹԱԳԱԽՈՐԻՆ ՀԱՅՈՑ ԱՐՃԱԿԱՑ
ԵՒ ՀՕՐՆ ԻՄՈՑ ՎԱՍԱԿԱՑ.

ՆԺԻ ԹՈՒԻՆ (968):

ՄՏԱՑԵԱԼ ԵՊ. ԻՍ ԱՇՈՏՍ ԵՐԿՈՐԴ,
ՈՐԴԻ ԱԲԱՍԱՑ.

ՀԵՌԱՄՔ ԿԱՑՍԵՐԱՑՆ ՄԵՇԻ
ՎԱՍԻԼԻ ԵՒ ՑՈՑԱՆՆԻՍ 2ՄՄԿԱԿԱՑ.
ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ՆԿՁ (1017):

Ո՞նացեալները՝ տասնեեօթը տեսակ հնութիւններ էին, զորս Յովսէփ սրբազնը 1800 թուականին տարեմտի օրը Ոտոսաց կայսեր նուիրեց:

Ի նոցանէ չորս առաջինքը ոսկիէ էին, այսինքն.

- 1) Մեծին Աղեքսանդրի դրամը՝ նորա դէմքովը:
- 2) Մեծին Կոստանդիանոսի դրամը:
- 3) Կոստանդիանոսի և Հեղինեայ՝ Երևան խաչի յիշատակին համար կորած մետալը:
- 4) Յունաց Անաստաս կայսեր դրամը:

Իսկ մնացեալ 13 հատը արծաթէ էին, այսինքն.

5) Պարսից Արտաշէս Երկայնաբազուկ թագաւորի որդւս Քաերբեսի թրամը՝ Քրիստոս 421 ապրի յառաջ:

6) Պարթևաց կամ Հայոց Արշակոնի թագաւորաց դրամը՝ անգիր դէմքով:

7—11) Հռովմայեցւոց ու Մողոլաց դրամներ:

12) Հայոց Հեթում (Մագաւորի և Խզակէլլա (Զարել) թագուհւոց կորած դրամը՝ հայերէն գրերով:

13—17) Եգիպտացւոց, Յունաց ու Արաբացւոց դրամներ:

Այս դրամներու ցանկէն ալ կերևի որ Ո-ՌԻՒԲՆ առաջնոյ դաշոյնն ու Եշոտ Երկրորդի թուրը Յովսէփ սրբազնի մօտ մնացած են. բայց թէ նորա մահուանէն վերջը որո՞յ ձեռք ընկան այն նուիրական հնութիւնները և ո՞ւր կը գտնուին այժմ,—ոչ գրաւոր յիշատակարան տեսած ենք և ոչ բերանացի աւանդութեամբ լսած:

1793 թուականի ձմերան եղանակին Գրիգորուպոլիս կեցաւ Յովսէփ սրբազնը, ուսկից ըստ իւր սովորութեան աշխարհիս այլևայլ կողմի Հայոց հետ շատ մի գրագրութիւններ արաւ, յորդորելով զիրենք որ կամ Ո-ՌԻՒԲՆ մասի Հայերուն հետ գան միանան ու մէկտեղ ընակելով ազգութիւնը ամբողջապէս

պահպանեն, կամ օդնութիւն անեն իւր ձեռքովս սկսուած ու սկսելու ազգաշահ գործերուն:

Թղթակցութիւններ արաւնաեւ Ուուսացտէրութեանայն պաշտօնատէրներուն հետ, յորոց կերպով մի կախումն ուներ Ուուսիաբնակ Հայոց անդորրութիւնն ու բարօրութիւնը:

Այն ազգային հոգւով լցուած գրագրութիւններէն քանի մի հատը միտք ունէինք մէջ բերել այստեղ, բայց տեղւոյս անձկութիւնը չներեց. ուստի ի նոցանէ քանի մի հատին նկատմամբ միայն Հետևակազորաց հրամանատարի կոմի Պլատոն Օռւբովի 1794-ին դեկտ. 14-ին Պետերբուրգէն գրած պաշտօնական թուղթը կը գնենք թարգմանելով, յորմէ կիմացուիթէ որպիսի անձնանուիրութեամբ աշխատած է այս մեր արթուն հովիւն իւր բանաւոր հօտին բարօրութեանը վերայ:

” . . . Զեր Սրբազնութեան յարգելի գրութիւնները այլև այլ ժամանակ ընդունելով՝ կպատասխանեմ Զեզ, որ Հայոց ազգի համար Զեր արած բազ-

մատեսակ աշխատութիւնները մեծ պատիւ կբերեն Զեզ, իբրև անձնադիր հովուի՝ անդադար աշխատողի յօգուտ հաւատացեալ հօտին իւրոյ:—Իմկողմանէ կհաւատացընեմ Զեր Սրբազնութեանը, որ այդ ազգին համար արժէ ամենայն տեսակ աղէկութիւն անել, և ես չեմ ուշացըներ՝ ըստ Զեր գրագրութեանց՝ նոցա բոլոր պիտոյքը կարողութեանս չափ հոգալու, որով պատիւ ունիմ մնալ “ և այն:

Եյս և սորա նման բազմաթիւ թըղթերէն Հետաքնին ընթերցողը դիւրաւ կհասկընայ որ յիրաւի Նրղութեանց Յովսէփ արքեպիսկոպոսը, ինչպէս որ պէտք է ազգասէր մարդ եղած է. սակայն զարմանք որ Նոր Նախիջևանն իւր հիմնուած օրէն (1780—95) ժողովրդական յատուկ դպրոց չունէր, որով քաղաքին բնակչաց տղայքը տասնեւհինգ տարիէ հետէ քահանայից ու տիրացուաց տունները կերթային իւրեանց սկզբնական ուսումը սովորելու, և միայն եկեղեցականներէն այն անձինքը չափա-

որ ուսում կսովորէին, որք Ա. Խաչ
վանքին մէջը կը բնակէին:

Եյս նշանաւոր պակասութեան մէկ
մասը թէ որ Երդութեանց արքեպիս-
կոպոսին թողումք, միւս մասը՝ ցաւելով
սրտի պիտի ասեմք որ “Խախիջևանեց-
ւոցն էր. վասն զի՝ ինչպէս քանի մի
տարի յառաջ, այնպէս ալ անցեալ ու-
թուտաններորդ դարու վերջերը ոչինչ
բանի մի համար քաղաքացւոց մէջ
անբաւականութիւն ծագելով՝ երկու
ամբողջ տարի խոռովութիւն եղաւ, մինչև
որ 1795-ին գարնան սկիզբները Գրի-
գորուպոլսէն Կախիջևան դարձաւ Յով-
սէփ սրբազանը և զիրենք հաշտեցուց:
Իայց տեսնելով որ այն հաշտութիւնը
երկար չպիտի տեւէ, և կամ թէ որ
երկար ալ տեւէ, նոր խոռովութիւններ
պատահելու վախ կայ, Դաշնադրութիւն-
Քահանութեան վերնագրով թուղթը շա-
րադրեց, որ 30 նշանաւոր անձանց
ստորագրութեամբը վաւերացընելէն յե-
տոյ առանձին ալ տպագրել հրամայեց,
որպէս զի գէթ այսու կարողանայ ետ
կացընել այն ազգավասար խոռովութիւն-
ներէն: Եւ յաջողեցաւ:

Աեր այս խօսքերուն, այսինքն մինչև
1795 թուականը Նոր Կախիջևանի
մէջ հասարակաց դպրոց չլինելուն ու
ժողովրդոց մէջ նոյն տարիներն եղած
խոռովութիւններուն համար անժխտելի
ապացոյց է նոյն իսկ վերոյիշեալ „Դաշ-
նադրութիւն միաբանութեան“ թուղթը,
որ 1795-ին մայիսի 26-ին գրուած, ու
յառաջաբանէն զատ՝ 13 յօդուած բաժ-
նուած է: Եհա այն վաւերական թրդ-
թոյն քանի մի խօսքերը.

“ . . . Ներքոյ ստորագրողը, հաճութեամբ նորին Բարձր Սրբազ-
նութեան Հովուապետին մերոյ և Հօր Տեսան Յովսէփայ Արքեպիսկո-
պոսին յօժար կամոք յանձն առաք լինել. . . մեղ ամենիցս միաշունչ
և միահոգի ի միասին, և մով խորհրդով աշխատիլ և հետեիլ բա-
րեկարգութեան քաղաքին՝ որպէս հայր գթած ի վերայ զաւակացն, հա-
ւատարմութեամբ և առանց անձնական ախտի կամապաշտութեան և
անաշառութեան:

“Երկրորդ՝ համայն հոգաբարձուքս և դատաւոքս ընդ գլուխին
եղիցուք առ միմեանս սիրով և խաղաղութեամբ, որպէս վայել և պա-
տուելի անձանց եղայրութեան մերոյ: Հեռացուցուք ի միջոյ մերմէ
շնոր, զնաբանն և զատելութիւն, առ որ ոչ հաճի Աստուած. այլ
պահեցուք զհամաձայնութիւն համակամութեան, որում Աստուած լինի
օդնական, վասն արդինարարութեան նորաշեն բաղաքիս մերոյ:

“Երրորդ՝ անհետ որոշուտ զմինոյն անցն, որ իսրբ գ յառաջ նո-
րացոյն զարութեան տողուին. . .

“Ութերորդ՝ ըստ հաճութեան Արքազան Հօրն մերոյ՝ որոշուտ
Դուրս շրանն՝ որ Համա Յակուտ Անդրեէլին լինելու, Գնլւ նորին Սրբա-
նութեան կառապատճեն շրպրուն զոր առէ մեղ յառաջնորդուու. և ի նոյն իսրբի
որոշուտ երիս և բողոքու լիցին և իսր առաջնորդու, հոյերին և ուստուին,

որ ուսուցեն մանկանց մերոց՝ որպէս զիարդալ, նոյնպէս զդրել երկուց լեզուար և Հայերէնի վարձն տարեկան՝ Արքազան Հայրն մը ունի հատուցանել ի յեկեղեցեացն . իսկ ռուսերէն վարպետին՝ պարտական ենք մք հասուցանել :

“Սոր դպրոցը նոյն տարուան մէջ շինուեցաւ Քուղայեցի Գերաքեան Յօհանջան աղային ծախիւքը, որով և Յովսէփ սրբազանը ժողովրդոց հաւանութեամբընոր կարգադրութիւն անելով՝ որոշեց որ հին վարժարանը մնայ իբրեւ սկզբնական ուսմանց դպրոց, իսկ նորին մէջ փոխադրուին և ընդունուին միայն այսպիսի՝ տղայք, որք իւրեանց սկզբնական ուսումը սովորած լինին : Եյս պատճառաւ ահա այն դպրոցները՝ Առ-ը Ասհայէան ու Առ-ը Արէուչէան անուանեց :

Գերաքեան Յօհանջան աղայի դպրոցին շինութիւնն սկսուած էր 1790 թուականին՝ Լուսաւորչի անուամբ, ինչպէս որ պիտի տեսնեմք ‘Սոր Սահիջևանի Ա. Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ դաւթին երկու պատերուն վերայի գըրուած յիշատակարաններէն . բայց ժողովրդոց խոռվութեան պատճառաւ անկատար մնացած էր, մինչև որ 1795-ին հաշտութենէն յետոյ շինութիւնը աւարտուելով՝ Ա. Արէուչէան բայց կոչուեցաւ :

Գաւթի ձախ կողմի յիշատակարանը այս է.

ՅՈՐԴՈՒԱԾ ՊԱՅՄԱՆ ՅԱՐԿԻՄ ՆՈՐԱՍՔԱՆ2, ԱՐԱՄԵՍԱՑ ՇԱԳԻԵԱԼ ԶԻՆԶ. ԱՐՓԻՌՅՆ ՃԱՃԱՆ2, ՈՒՃԱՄ ՅՕՎԱԶԱՆ, ԻՇԽԱՆ ՔԱՅԱԼԱՆ2, ՐԱՄԻՆ ԳԵՐԱՔԵԱՆ ՊԱՐՄԱՆՔ ԻՍԿԱԳԱՆ2, ՎԵԿԱՓԱՌ ԳՎՐՈՑ ԿԻՏՈՑ Ի ԿԱՃԱՌ, ՀԱՄԱՏՈՑ ԱՄՐՈՑ ՇՆՈՐՀԱՑ ՎԱՃԱՌ. ՍՈՒԼԵԱԼ ՀԱՅԱԶԱՆՑ ՀՐԱՒԻՐՄԱՆ ՃԱՌ, ԴԱՎՈՒՑ ՈՐԲ ՄԱՆԿԱՆՑ ԴԱՀԵԱԿ ԱՆԱՉԱՌ, ԵԿ ՅԱՅՍ ԻՐԱՒՈՑՅ ԱՍՔԱՆՁԵԱՆ ՓՈՒՆԶ, ԵՐՋԱՆԿԱՄ ԲԱՇԽՈՑՅ 20ՆԵԼ ՀԱՄԱՀՈՒՆ2. ՓՈՒՆՑ Ի ՀՐԱՎԱԿ ՀՐԱՒԱՆՈԲ ԱՆՆԻՆԶ, ՏԵՆՉԱԼ ՎԻՃԱԿ ԵՐԱԽՏԵԱՑՅ ԱՆԶԻՆԶ:

Իմկ աջ կողմի յիշատակարանը՝ այս.

ԴՊՐԱՏՈՒՆ ԱՅՍ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՍ ԿԸՆԳՆԵՑԱՌ ՅԱՆՈՒՆ ՄՐԲՈՑ ՀՕՐՆ ՄԵՐՈՑ ԳՐԻԿՈՐԻ ԼՈՒՍԱՌՈՒԻՌ2ԻՆ, ԱՐԴԵԱՄԲ ՋՈՒՊԱՑԵՑԻ ԳԵՐԱՊԱՅՄԱՆ ԻՇԽԱՆ ԸՆԱ ՅՕՎԱՆՁԱՆԻՆ, ՅԱՆՁԱՆՁԵԼԻ ՅԻՇԽԱՆ ԻՒՐՆ ԵՒ ԿԵՆԱԿՈՅԵՆ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԳԻՒԼՏՈՍԱՆ ՏԻԿՆՈԶՆ, ՀՕՐՆ ՔԱԼԱՆԹԱՐ ՅԱԿՈԲԻՆ, ՄՈՐՆ ՄԵՐԲԱՆ ՏԻԿՆՈԶՆ, ՊԱՊՈՒՆ ԳԵՐԱՔ ԱՂԱՅԻՆ, ՀԱՆՈՒՆ ԹԱԳՈՒԴԻ ՏԻԿՆՈԶՆ, ԵՒ ՏՍԵՐԱՑՆ ԵՒ ԱՄԵՆԱՑՆ ԱԶԳԱՑՆՈՑՆ. ՅԱՄԻ ՓՐԿԻՆ 1790.

Արբոց թարգմանչաց անուններով դպրոցներ բանալու դիտաւորութիւնը կերեկի թէ Յովսէփ սրբազանը վաղուց ունեցած էր իւր մոքին մէջ ու մինչեւ հեռաւոր տեղերու ազգայնոց ևս հաղորդած. վասն զի դեռ դպրոցները

չբացուած՝ այնչափ տարածուեցան անունները, որ Հնդկաստանի հայ ժողովուրդներէն ոմանք զանազան կտակներով մեծամեծ գումարներ աւանդեցին նոցա, ինչպէս Համատանցի Ասեհ Բաբաջանեանցը, որ 1794-ին մայիսի 30-ին 31 հազար 250 բուբլիի անշարժ կայք թողուց կալկաթայի մէջ, որպէս զի նորա տարեկան շահովը պահուին Սախիջևանի դպրոցները. „Եւ զփոխարէն սորա,—կասէ կտակին մէջ,—ստացայ և հաստատեցի ինձ յիշատակ և ի ժառանգութիւն հոգեոր՝ զյիշեալ Սուրբ Լուսաւորչի եկեղեցւոյ սուրբ Սահակ և սուրբ Անեսրոբ անուամբ զերկոսին դպրատուննն... . որք մըշտրնջենաւոր իմ յիշատակաւ մնացեն ի Նոր Սախիջևան, և ի տպեալ գըրեանս յիշատակեսցին“: Սոյնպէս Կեսարացի Եղիա մահտեսի Յակոբեանը, որ 1799-ին մայիսի 9-ին թողուց Սախիջևանի դպրոցներուն 5000 սքայ ռուփի կամ 3125 ր. արծ.: Կալկաթացի Խօջամալեան տիկինը, որ 1461 բուբ. կտակեց: Սարդիս Շատուրը, որ 80

հազար հուն (Հնդկաստանի ոսկի) կամ 200 հազար բուբլի թողուց, այս պայմանաւ որ իւր քանի մի ժառանգներուն վախճանելէն յետոյ բոլոր դրամագլուխը Նոր Սախիջևանի դպրոցներուն ու տպարանին անցնի, և այլն:

Բայց թէ այն դպրոցները որչափ տեւեցին ու որպիսի աշակերտներ ելան ի նոցանէ, տեղեկութիւն չունիմք. և միայն այսչափս գիտեմք Պ. Գլինկայի գրւածքէն, որ մինչև Սերաէս և կաթողիկոսի Սախիջևանի և Բեսսարաբիոյ վիճակին առաջնորդ եղած տարիները, կային այն դպրոցները, թէև ոչ իւրեանց առաջին անուններովը: Ասսն զի, կասէ յիշեալ հեղինակը թէ „Սախիջևանի մէջ ժողովրդական դպրոց մի կայ, որ քաղաքացիք կպահեն, և յորում Հայոց մանկունքը իւրեանց սկզբնական ուսումը սովորելէն յետոյ տեղույն ուսումնարանը կը մտնեն, զոր հիմնած է Արդութեանց Յովսէփ արքեպիսկոպոսը, և զոր աւելի բարեկարգեցին Եփրեմ և Յովհաննէս արքեպիսկոպոսները՝ պէտք եղած ինամբը տա-

նելով վերան։ Այն երկուց վարժարանաց դրութիւնը այժմ առաջինէն աւելի պայծառացաւ Ներսէս արքեպիսկոպոսի անխոնջ աշխատանօքը, որ անձը նուիրած է իւր ժողովրդոց բարօրութեանն ու հայոց բոլոր ազգի յառաջադիմութեանը¹ և այն։—Այս տեղեկութիւններէն ևս կերեկ որ 1838—39 թուականներուն կային տակաւին այն դպրոցները, և միայն այն ժամանակ դպրոցական փոփոխութիւն եղաւ, երբ նախ՝ Լազարեան Շեմարանէն ենող քանի մի բարեհամբաւ երիտասարդներ մասնաւոր դպրոցներ բացան Լախիջեանի մէջ (յորոց առաջինն եղաւ Խարասուցի Պ. Թէոդորոս Խաղամեանը), և ապա՝ երբ Խումաճեան Խաչատուր աղայի քաղաքագլուխ եղած միջոցին՝ տեղոյն նոր ուսումնարանը շինուեցաւ, որ այժմ քանի մի տարիէ ի վեր Կատարինասլաւի ուսումնական շրջանակի գաւառական դպրոցներուն կարգն անցաւ։

¹ 8-ր Собрание Актовъ Армянского народа. Часть III, стр. 15. Москва, 1838.

Այն մասնաւոր դպրոցներուն, որպէս նաև Վախիջեանի այժմու գաւառական ուսումնարանին վերայ արժէր քանի մի խօսք ասել, բայց որովհետև մեր յառաջիկայ նպատակէն շատ կհեռանաք, — դառնանք նորէն մեր կենսագրութեանը։ Պարսից Մուրատ իսան թագաւորի մահուանէն յետոյ՝ երբ 1795-ին ՎղաՄահմէտ իսանը շահ նստաւ Պարսկաստան, Վրաստանը Պարսից տէրութեան հետ միացընելու համար՝ Ուստաց դէմ ելաւ և անթիւ զօրքով եկաւ հայաստանի մէջէն անցնելով Թիֆլիզ մըտաւ ու սոսկալի անգթութիւններ արաւ, — Յովսէփ սրբազնը տէրութեան կողմանէ Վովկասու զօրաց ընդհանուր հրամանատար Կոմս Վաղերիանոս Օուբովին գործակցութեանը հրափրուեցաւ։

Թէպէտ այս անգամ մէկ կողմանէ շատ դժուար էր Յովսէփ սրբազնին իւր ազգային նորանոր ձեռնարկութիւնները թողուլ ու ձմերան ցուրտ եղանակին այնպիսի երկար ճանապարհորդութիւն անել, սակայն միւս կողմանէ

Երեակայելով՝ իւր կովկասաբնակ համազգեաց կրելի նեղութիւնները, առանց արգելք մի հանելու 1795-ին վերջին ամիսները կովկաս ուղերեցաւ, ուր Պարսից բոլոր պատերազմին ժամանակը կատարեալ ազգասիրութեամբ պաշտպան հանդիսացաւ բոլոր տեղացի չայերուն, մինչև որ Եղա Մահմետ խանի սպանուելով՝ Ուուսաց ձեռքն անցան Դարրանտ, Բաքու, Ղուբա և Գանձակ քաղաքները, որպէս նաև Շամախին ու Շուշին, որոց խաները, Յովսէփ սրբազնի համոզելով՝ Ուուսաց հպատակութիւնն ընդունեցան, և զորս Պարսից նոր թագաւորը (Ֆէթ Էլի շահ) տեսնելով՝ ստիպեալ ի հարկէ՝ հաշտութիւն խօսեցաւ Ուուսաց հետ ու Թիֆլիզը Աքաց ձեռքը թողուց:

Պատերազմը վերջանալէն յետոյ Յովսէփի սրբազնը իւր մեծամեծ ծառայութեանցը համար՝ Պօղոս առաջին կայսեր հրովարտակներովն ընդունեցաւ նախ՝ 1799 թուականին Այսիսի Զ-ին սրբոյն Եննայի առաջին աստիճանի ասպետական շքանշանը, և ապա 1800

Մարտի 22-ին Ուուսաց Կայսերութեան Խշան (Քեյզեր) անուանեցաւ իւր բոլոր ազգատոհմովը՝:

Ա Երջապէս Մըրութեանց արքեպիսկոպոսը 1800 թուականի Մարտ ամսոյն մէջ Լուսաւորչայ աթոռակալ ընտրուեցաւ, և կոչուեցաւ Յովսէփ Դամուշի Ադամյան Հայոց. յետ որոյ Պետերբուրգէն ենելով՝ իւր վերջին այցելութիւնն արաւ Նոր Վախիջևանի և Ծամելի թագավորութեանը համար ամբողջ 27 տարի աշխատած էր: Երկու քաղաքաց Հայկազունքն ալ երախտագէտ գտնուելով՝ այս վերջին անգամը սովորականէն աւելի մեծ պատուով ընդունեցին զինքը, որով նորանոր

¹ Արզութեան Երկայնաբազուկ իշխանաց տոհմին՝ Արաց թագաւորէն արուած հին կնիքը շինուած էր Կարմիր տեղւոյ վերայ ամպի տակէն ելած արձաթէ զրահի մէջ թուր բանած ձեռք մի, և նորա վարը կապուա տեղւոյ վերայ գետնին կանքնած առիծ մի, որ իւր առաջի թաթերուն մէկովը ոսկիէ գաւաղան կը բանէր, և մւսովը զրահ բայց երբ Խուսաց կայսերութեան իշխան հաստատուեցան, կնիքը երկու հաւասար մասն բաժնուեցաւ. մէկ մասին, այսինքն ձախակողմեան բաժնին վերայ Արզութեան իշխանաց հին կնքանչանները շինուեցան, իսկ աջակողմեան բաժնին մէջ ոսկեղէն յատակի վերայ թռչող սև արծիւ մի յաւելցաւ, շլուխը թագ ու մազլին մէջ գաւաղան: Արծուի սրտին վերայ ձեւացուած է Ս. Յովհաննու երուսաղեմացւոյ շքանշանը, մէջանզը կարմրագոյն փաթիկ զրահով, ուր և գրուած է Պողոս Առաջին կոյսեր անունը:

խոստմունքներ արաւ Յովսէփի կաթողիկոսը՝ զիրենք առաւել ևս խնամելու:

Նոյն տարւոյ գեկտեմբերի սկիզբները Յովսէփ Աժտէրիսանէն Դ զլար քաղաքը գնաց, ուր Արաստանի գլխաւոր հրամանատար Վանքին ասուած ետեղակալ զօրապետէն (գեներալ-լեյտենանտ) յիշեալ ամսոյ 20-ին հետագայ նամակն ընդունեցաւ.

„ . . . Խոնարհաբար չնորհաւորելով Ձեր տէրութեան գալուստն ի Դ զլար, ինձ պատիւ կհամարիմ յայտնել Ձեր վեհափառութեանը որ Ձեր անվտանգ կերպով Արաստան ժամանելու մասին ինձմէ կախեալ բոլոր կարգադրութիւններն արած եմ. . . Ոխիթարելով զիս այն յուսով, որ շուտով Ձեզի անձամբ ներկայանալու բաղզը կունենամ և Ձեր հայրապետական օրհնութեանը կարժանանամ, մնամ“ և այն:

Յովսէփ 1801-ին յունուարի վերջերը հասաւ Թիֆլիզ, ուր մեծ փառքով ու պատուով ընդունեցին զինքը տեղւոյն բոլոր քրիստոնեայ ազգերը. բայց մեզը որ քիչ ժամանակէն հիւանդանալով՝

կնքեց իւր կեանքը լի արդեամբք քաղաքականութեան և ազգասիրութեան, որով բովանդակ Հայաստանն ու Ուստաստանը կորսընցուց այն սակաւաթիւ մարդիկներէն մէկը, որ ինչպէս առաջ ասինք, երբեմն երբեմն դարուց ընթացիցը մէջ կյառնեն ու նախ՝ ժամանակակցաց ու շադրութիւնը իրաւամբ իւրեանց վերայ կդարձընեն, և յետոյ ապագայից զարմանք կպատճառեն:

Մարմինը Ա. Էջմիածին յուղարկաւորելու ժամանակ՝ այնչափ բազմութիւն մարդկան ժողովեցաւ, որ կարծես թէ բոլոր թիֆլիզը դղրդեցաւ: Ծաղմանէն վերջն ալ մինչեւ նոր կաթողիկոսի ընտրութիւնը՝ Յովսէփու անունը յիշուեցաւ Հայոց եկեղեցիներու մէջ: Իսյց նորա ազգասիրական այնչափ արդեանցը նայելով՝ հարկ է ասել որ “Առ Դախիջեանի, Աժտէրիսանի, Գրիգորուպուսոյ և Քիչնեի Հայերը տակաւին չնորհապարտ են նորա. վասն զի իւրեանց այնպիսի անզուգական բարերարին համար՝ ինչպէս կվայելէր ոչ միայն Աժտէրիսանի Պօղոս Պետրոս Եկեղեցւոյ

Հրապարակին մէջ, կսմ Նոր Կախիշեանի Ա. Լուսաւորիչ մայր Եկեղեցւոյ գեղատեսիլ շրջապատին մէջ բոլորակ երկնասլաց սիւն մի, կամ քառանիստ սրածայր բուրգ մի և կամ գեղեցկաձոյլ մահարձան մի կանգնեցին, այլ և ոչ փոքրիկ յիշատակարան մի գրել տուին իւրեանց մեծաշէն Եկեղեցեաց սիւներուն ու կամարներուն վերայ, որ ապագայից հարիւրին գէթ տասը կարդալով ճանաչէր ու գիտնար իւր նախնեաց բարերար Յովսէփ սրբազնին անունն ու գործերը, որով և գուցէ իւր ներքին զգացմամբը կաթիլ մի արցունք թափելով և կամ հառաչանաց շունչ մի արձակելով, սրբտանց երախտագէտ լինէր այս մեր եզական գիւցազնոյն:

Յովսէփ՝ իբրև մատենագիր՝ քանի մի գրաւորական վաստակներ թողուց, որոց մէջ առաջինը կարեմք համարիլ „Խոստովանութիւնք Քրիստոնէական հաւատոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ“ վերնագրով գիրքը, որ Պօղոս Ա. կայսեր հրամանաւն ու ընծայականաւը տպուեցաւ ի Պետերբուրգ 1799 թուականին:

Եյս գրքին բովանդակութիւնն է Ա) Դաստիարակութեալ Հայաստաննեալ Արտելական Եկեղեցւոյ, Բ) Խորհուրդ Արքունիւսն և Գլուխ և Գ) Խորհուրդ այն Պատարագէն: Բաց յայսմանէ, Յովսէփ քանի մի քարոզներ ու ճառեր շարադրած է, ինչպէս նաեւ վերը յիշուած Նոր Կախիշեանի հոգեւոր դատարանի Աանոնագրութիւնները՝ հանդերձ երկար յառաջաբանով, Դաշնագրութիւն միաբանութեան ժողովրդոց Կախիշեանի թուղթը, և այլն:

Իւր ոճոյն վերայ փոքրիկ ճաշակ մի տալու մտքով՝ Պետերբուրգ տպուած Բնդհանրական գրքին՝ Յովսէփու ինքնագիր յառաջաբանէն հետագայ խօսքերս մէջ բերինք.

„Մեծափակագ տենչիւ ցանկացեալ իմ զհոգեծորան գիրքս այս Ընդհանրական կոշեցեալ եռարփեան հօրն մերց և սրբանասորը հայրապետին սրբոյն Ներսէսի շնորհալ ոյն, տպամի ի լոյս ածել, ի յաշտանակ մօրս մերց սուրբ Եկեղեցւոյ, Հարազատ մանկանց զգալի տեսութեան բարձրացուցանել, և ի գերայ աղքանը ճշմարտութեան զիմայտախրիստոս պաւազնան առնել, որպէս զի որք միանգամ հոգւոյն տենչիւ մերդոյն ի յըմուն ի զրոյն կենաց՝ բանեղէն երամքն պարզապար՝ զիծեալ ի սոյն դյնագոյն փայտոս հոգեշահ յըսցեալ յաստուածանմանութիւն անդրափելի զիորհուրդու ծնցին զհոգի գրկութեան:

... Ուստի և իմ օմին սիրատարի եղեալ ի մանկութենէ և ի ճաշակամ իմանալ ցանկութեանս հոգւոյ զանտաղականալի յաղեցուցիւ զմարդարացեալ բանահիւսութիւն երանելոյս ջամբեալ՝ ջան եղի զօրացուցմանը տեառն զծառս կենաց զանկեալ յեղերս սառնատեսակ կենդանի ջրոց հոգւոյն սրբոյ՝ զգտղաբերն երկոտասան առաքելոցն հաւատոյ

Հաստատութեան պողոց ապագրութեամբ և ի մէջ Հայստանեացո Ա. Եկեղեցւոյ անկել. զի սիրելի ազգի իմ և լուսաւորչածնունդ որդիքը մօր մօրս սրբայ Տիրահաստան Աթոռոյն Միածնաբիջի, և հարազատք աղյայ Ծորհալից սրբազնասուր Հայրապետիս Ցեառն Ներսէսի (Ծորհալոյ) Վկինդանարար պառւղն ճաղակեալ՝ իմաշականին ներգործութեամբ անմահանացէք յուսով¹¹ և այլն:

Յովհէփը բարձրահասակ էր, միջակ մարմնով, վառվուուն ու թափանցիկ աչքերով, երկայն ու սպիտակախառն մօրուքով և չնորհալի ու պատկառելի կերպարանքով, որ հայելի էր նաև իւր բնատուր մեծանձնութեանն ու հեռատես քաղաքականութեանը:

Ի՞նդհանրապէս բարեսիրտ, գործունեայ ու հաստատուն բնաւորութեան տէր մարդ էր: Ի՞նկերութեան և առ հասարակ խօսակցութեան մէջ աշխոյժ ու ազգու ոճ մի կբանեցընէր: Խօսուածքին համապատասխան էր իւր արտաքին տեսքն ու ազնուական շարժուածքը:

Վէրջապէս այս ալ ասենք որ Յովսեփու ունեցած մեծ սէրն ու աշխատանքը այնչափ շատ էր մեր Ազգին վերայ, որ որ և իցէ գովեստ պակասաւոր կերևի իրեն արդեանցը նկատմամբ:

8. ՏԵՐ-ԱԲՐ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0342935

